

ԴՐՈՇՎԿ

,ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿ. ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ⁶⁶ ՕՐԳԱՆ

Օ Ս Մ Ա Ն Ե Ա Ն Բ Ա Ն Կ Ի Գ Ր Ա Լ Ի Ո Ւ Մ Ը

ՐԱՆԿԸ ԳՐԱԿՈՂՆԵՐԻ ՊԱՅԱՆՁՆԵՐԸ

(Ներկայացրած ֆրանսերէն լեզով)

Մեր պահանջներն են.

1. Ապահովել միջազգային միջամտութեամբ ամբողջ երկրի խաղաղութիւնը:

2. Ընդունել բոլոր պահանջները, որ դրել է Հ. Յ. Դաշնակցութեան Պոլսոյ կենտրոնական կօմիտէն:

3. Մեր դէմ յժ գործ չընել:

4. Կեանքի կատարեալ ապահովութիւն թէ՛ բանկի մէջ գտնւողների և թէ՛ քաղաքի այլ մասերում խառնակութեանց մէջ մասնակցողների:

Բանկի շարժական կայքը, գրամը կը մնան անվնաս մինչև մեր պահանջների գործադրութիւնը: Հակառակ դէպում բոլոր թղթերը, գրամը կը ոչնչացնենք և մնեն ել ծառայողների հետ միասին բանկի փլատակների տակ կը գտնենք մեր մահը:

Մենք ստիպւած ենք դիմել այս ծայրայեղ միջոցներին:

Դա մարդկութեան դատապարտելի անտարբերութիւնն է, որ մեզ հասցը է այս աստիճանին:

Հ. Յ. ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ Կ. ՊՈԼՍԻ ԿԵԴՐՈՆԱԿԱՆ
ԿՕՄԻՏԵԻ ՆԵՐԿԱՅԱՑՄՈՒԹԻՉԶՆԵՐ

ՍԵՓԱԿԱՆ ՀԵՌԱԳԻՐՆԵՐ

(ՔՕԼԳ ԱՐԻԱՑԻ 8 10-ին)

Միաժամանակ բանկի գրաւման հետ, վճռած էինք ջարդ տալ քաղաքի զանազան մասերում, իսկ միւս տեղերում պաշտպանողական դիրք բռնել:

Սամաթիա թաղում մեր կոիւը տեսեց 11 ժամ: Կոտորւած են բաւական հայեր: Տաճիկների կորուստը աւելի է մօտ 1500:

Քարալին ումբակոծւեցաւ, որտեղ առաջին յարձակում 20 տաճիկ է սպանւել:

Խապէօռում տաճիկների յարձակման դիմադրում

էինք ոռոմբերով. կոտորածը երկու կողմից էլ մեծ է: Ղալաթասարային կից աներից 3 օր շաբաթակ ոռոմբեր էինք նետում:

Ղալաթան և Բերան մինչև այսօր գոյց են:

(ՄԱՐՍԻ ՑԼԻՑ 13-ին)

Պոլսէն Մարսէյլ ժամանող փախստականների պատմածին նայելով, գործը շատ մեծ կերպարանք առած է: Տաճիկների կորուստը սպասածէն շատ աւել է*): Սամաթիային ու Ղալաթային զինւորներու և տաճիկ խուժանի դիակները անընդհատ սայլերով կը կրէին:

ՄԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԸ ՄԱՐՍԵՅԼԻՆ

Ամսոյս 6-ին Մարսէյլ հասաւ „Ժիրօնդ“ նաւը, որի մէջ էին գտնւում Օամանեան բանկը գրաւող մեր հերոսները: Մարսէյլի հայերիտասարդութիւնը պատրաստւել էր լաւ ընդունելութիւն անելու, ինչպէս և Պարիզի հայ գաղոյթը հայ ուսանողութեան հետ միասին, բայց ֆրանսիական ներկայ ստոր կառավարութեան մի անբացատրելի կարգադրութեան շնորհիւ տղաները ուղղակի բանտ տարւեցան, որտեղ են մինչև այսօր: Հընայելով անընդհատ դիմումներին, թէ բանտարկեալների և թէ Պարիզի հայ գաղոյթի խիստ բողըներին ու ֆրանսիական մամուլի լաւագյուն մասի կատաղի յարձակութերին, նրանք դեռ մնում են անորոշ ժամանակով, անյայտ պատճառներով: Ահա ձեզ դիպլոմատիայի առաջ ազնիւ խոստումների իրադործումը...

Հաւատացած են, որ ազատութիւն տալուց յետոյ, ֆրանսիական կառավարութիւնը թոյլ չի տալ տղերանց մնալ իր հողում:

*) Ինչպէս յայտնի է, „Նիւ-Եօրք Հերալդը“ 450 է հաշում սպանւած զինւորների թիւը, „Դէլի-Նիւոր“ 400 եւ „Տան“-ի թղթակցին նայելով, զինւորական հիւանդանոցներում մօտ 500 վիրաւոր զինւոր կան:

Մանոթ. իսկ:

Հ. Յ. ԲԻՒՐՅԱՅ
ՕՐԳԱՆՈՒՄ
A.R.F. LIBRARY

ՍՈՒԼԹԱՆԻ ԳԱՎՅԵՆԿԵՑՈՒԹԻՒՆԸ

Սաստիկ յուզւած է անգլիական հասարակական կարծիքը: Լրադիրները խստիւ բողոքում են. Ծատերը պահանջում են ամենածայրացնեղ միջոցներ, մինչև իսկ պատերազմ ծածկաստանի դէմ:

Լրադիրները յամառութեամբ պնդում են, որ անգլիական դիպլոմատիան աշխատում է անպատճառ գահընկեց անել Սուլթան Համբարին:

Ժ Ո Ղ Ո Վ Ր Ի Ւ Բ Ժ Ը Ժ Ը

Այս ի՞նչ ահոելի ոյժ կայ քո մէջ, հայ ժողովուրդ: Վաղուց է, երբ դու անտրունջ կրում էիր ստրկական ամօթաբեր շղթաները: Դու ստրուկ էիր... Դարեւոր քնից միայն երէկ արթնացար, իսկ այսօր ամբողջ մարդկութեան ընտիր մասը, պատկառանքով ու նախանձով է նայում քո կատարած վեհ գործի վրայ:

Ի՞նչ էր իրօք քո արածը. դու միայն երեան հանեցիր քո մէջ ծածկւած հսկայական ոյժը՝ ժողովրդական մէջ կորովը...

Քանի որ դու ծոռում էիր քո խղճուկ պարանոցը, քանի որ դու լաց էիր լինում և աղերսելով էիր օգնութիւն. Հայցում, մարդկութիւնը խուլ էր մնում քո ողը ու աղաղակին. քո 100,000 որդոց հեղեղներով թափած արիւնն անգամ մի քանի կարեկցող սրտերումն էր միայն թոյլ գումար շարժում. աշխարհիս զօրաւորները ու նրանց հետ ամբողջ մարդկութիւնը չէին տեսնում, չէին ուզում տեսնել արեան այդ սոսկալի ովկեանը...

Դու բարձրացրիր քո արիւնաներկ հսկայական բազուկը, դու ցոյց տւիր քո ոյժը և այդ ուժի առաջ գլուխ խոնարհեցրին ամենքը՝ թէ արիւնարու սուլթանը, թէ քեզ արհամարհող մահմտական խուժանը և թէ քեզ սխղճող գիպլումատիան: Երեկ դու ասպարէկ էիր նետում միայն քո որդոց արիւնը վօթելով, այսօր դու քո սեփական արիւնին խալնում ես հազարաւոր քո թշնամիների արիւնը: Դու սարսափ տարածեցիր ոչ թէ կոտորած զինւորների քանակութեամբ, ոչ այլ քո կուի ձեւի մէջ առաջացած մոփիութեամբ: Դու այժմ միայն հաստատ ու դրիր իրական ձանապահի վրայ և այնպէս տարար քո կուիը, որ քեզ հասցրած վեասը—եւրոպացիների վեասն է ու համբարի պապանձան լեզուները արտասովոր յուղմունք ձաւել սկսնցին: Քո կուի այդ նոր ձեւի մէջ ազգերը յեղափառութեան նոր դարագլուխ են տեսնում. այսօր դու այլևս այն չես, ինչ էիր երէկ և ա-

մերի համար պարզ է, որ վաղը նոյնը չես լինելու ինչ այսօր ես:

Ինչ էլ որ լինի քո կորուստը, յամենայն դէպս նա ոչինչ է քո տարած բարոյական յաղթութեան դիմաց: Քո թշնամին նոյնն է արդեօք, ինչ էր երէկ ուր է նրա արհամարհական հայացքը. ուր է նրա ինքնավտահի, հպարտ քայլւածքը, նրա գոռող անբարտաւանութիւնը: Սամաթիացին գիտէ, թէ որքան տաճիկ է ընկած հենց միայն Սամաթիայի նեղ փողոցներում, իսկ գումարութիւն, իսկ Բերան, Ղալաթիան, Խասեֆէջ, Վոյօջադան—չէ՞ որ ամբողջ Պոլսում անկիւն չէր մը նացել, որտեղից մահ չսպառնար քո թշնամու գլխին, ահա ինչումն է այդ վոփիութեան միակ պատճառը:

Թող տաճկական ուսկով կաշառած լրադիրների և մեր ներքին թշնամիների տարածած լուրերի համեմատ քո թշնամու կորուստը չգերազանցի 50, 100, 200 ծիծաղաշարժ թւերին—հոգ չէ այստեղ նշանակութիւն ունի ոչ թէ թշւառ զոհերի թիւը, այլ այն իրական փոփիութիւնների որը առաջացել է քո և քո թղշնամիների փոխադարձ յարաբերութեանց մէջ:

Որքան էլ որ ջանան նսեմացնել քո տարած յաղթութիւնը, մի բան անչելքելի է, որ Պոլսի զանազան ծայրերը սարսեցնող Դաշնակցական հերոսների մի բուռի հետ, որոնք քաջութեամբ Օսմանեան բանկը գրաւեցին, մեծ պետութիւնների ներկայացուցիչները ստիպւեցան բանակցութիւնների մէջ մտնել, համաձայնութիւնների գալ—իսկ ուժեղը միայն զօրութեան առաջ է խոնարհում իր գոռող գլուխը: Անչելքելի է և այն, որ դու այժմ մի որժ ես, որին չէ կարելի այլևս անտես առնել...

Ոգեորւած ներկայով ու լաւագոյն ապագայի վառ յցաներով դու այժմ կը կրնապատկես քո ուժերը և կապացուցանես աշխարհին, որ 19-որդ դարի վերջում անպատիք չի կարելի ուսնակոլս անել մարդկային իրաւունքները, և եթէ վիճակւած է գէթ մէկին լալ թող նրա հետ լայ և ամբողջ անսիրտ մարդկութիւնը...

Զ Ս Մ Ա Ն Ե Ա Ն Բ Ա Ն Կ Ի Պ Ա Յ Ա Ր Ո Ւ Մ Ը

Անգ. սծիրոնդ նաւի միջն, 10/28 օգոս. 96 թ.

Վերջապէս երկար ատենէ ի վեր պատրաստած նըսպատակի գործադրութիւնը ապահոված էր:

Արոշւած օրն էր չորեքշաբթի: Այդ օրւայ կատար ւելիք մեր նրագրի մասին աւելորդ կը համարինք հոս դրել մենք կը պատմենք նրա գործադրութիւնը: Մնացած տեղեկութիւնները, կը հաղորդէ և. Պոլսի Կեդրոնական Կոմիտէն:

Հորեցաբթի օր ժամը 6-ին (ը. թ.) յարձակումը անպատճառ սկսելու էր. ոռոմերը երեցաբթի օրեն փոխադրւած էին երկու ապահով պահեստի տեղեր, ուրկէ մեր ընկերները ոռոմերու և ուժանակի պարկերը շալկած մեկնելու էին պանքայի վրան:

Փափագելի օրն հասաւ:

Ժամը 5-ը եկած էր: Ընկերների մի մասը դեռ չեր հասեր. ներկայ տղերը յուզման մէջ կերևալին, բոլորն ալ կանգուն, անհամբեր կսպասէին որոշւած ժամուն: Ժամանակը էանցնէր և մնացած տղերը չէին հասներ, պատրաստի քիչ ուժերով բաժան-բաժան, խումբ-խումբ զանազան կետերու վրայ յարձակելով չէինք իրականացնիլ մեր վրայ դրւած յոյսը. Պոլսոյ կեդրոնական կօֆտէի կողմէց: Դանքայի վրայ յարձակման ինդիրը մեզի լաւ երազներու տարած էր:

Մենք լրիւ ընելու էինք անպատճառ այդ, որովհետև մեր նախամտածած գործի կարևորագոյն մասը կը կադմը:

Հաւաքւեցան տղայքը:

Ամենէն ալ ընդունեցաւ, որ 26 հոդի ներկայ ուժերը բաւական էին յարձակումը սկսելու համար:

Ժամը կը մօտենար, յուզումը կը շատանար, սիրտերը ամուր-ամուր կը բարախէին. նախ զէնքերը, փափաշաները ամենուն բաժանեցաւ, ատրճանակները խիստ լաւ տեսակէն: Էին: Կարդը ոռոմբերու եկաւ: Զգուշութեամբ բամբակներու մէջ փաթաթւած պայուսակներու մէջ զետեղւեցան:

Տղայք նախ իրենց ատրճանակներով սկսելու էին կորիւր:

Դուրս ելնելէ առաջ, տղայքը քաջալերելու համար, խրախուսական խօսքեր արտասանեցան: Լայն կուրծքերը կուռէին, կիջնեին. դէմքերը քիչ մը տիսուր, բայց մեռնելու պատրաստ լինելն կը յայտնէին:

Համբուրեցինը զիրար, տաք-տաք, անոյշ մնաք բարովի, յուղիչ տպաւորող համբոյներ էին դրանք, որ սիրտ կուռային յուսահատողին, կամք՝ թուլացողին:

Որոշւած էր, որ նախ 6 հոդի սկսելու էին նախայարձակը:

Ընկերներու երկուքը Աշու և Եգիպտացին կանխաւ երթացած լինելով ուրիշ մի պահեստի տեղ, անկէ վերագառնալու էին՝ հետերնին պարկերու մէջ լցուած ոռոմբեր դրած լինելով: Կարդագութիւնն այնքան լաւ լինելու էր, որ երբ այս երկուքը պանքայի կը մօտենակին, 6-ը յարձակումը ըրած լինելու էին, և Ճիշտ այդ պահուն միւսներս վազելով հասնելու և միանալով ոռոմբակիր երկուսին, ներս խուժելու էինք: Մեր նախայարձակ 6 ընկերները իրենց գործը կատարած և պանքայի դրանը մեզ սպասելու էին և ներս թողնելու անոնք, որ ուղաղատութիւնն ըառը պիտի արտասանէին:

Վերջապէս ժամանակը նկած էր:

Խոսրովը ճամբեց վեց նախայարձակ քաջերը: Մնացած տղերը կազմ ու պատրաստ կը սպասէին:

Պարկերը նետուեցան ուսերը, ատրճանակները ձեռքերնին, պահեստի տունէն դուրս ելանք:

Պանքային մօտեցած ատեննին, նախայարձակ ընկերներու արձակած որամք, բումք՝ արագ-արագ ատրճակի ձայները լսեցինք, աւելի խրախուսւած վազել սկսանք:

Մեծ փողոցի մէջ շփոթը սկսած էր արդէն. աստին անդին կը վազէին, կը փախէին շւարած, ահ ու դողի մէջ — գլխարաց: Հասանք պանքայի մօտ և խուժեցինք ամբոխով ներս:

Լաւ չեմ լիշեր, թէ առաջին վայրկեաններուն ինչ ըրինք: Հազիւ ներս մտած՝ գափիթի մէջին մեր տղերը սկսան հրաձիգութիւնը: Աչքերը պղորուած, գլուխները տաքացած էին. կը նետէին ուսմբերը աջ ու ձախ: Չուր տեղն կարօն ու նս կը պոռայինք ոտղայք մի նետէք: Բայց էլի նորա կատաղած կը շարունակէին իրենց կրակը անընդհատ, իրար ետեւէ կը նետէին ու կը նետէին: Քանից իրենք ալ, մենք ալ անխուսափելի սպանման վտանգի մէջ էինք: Վարը դրան առցէ Յ հոդի ընկած էին մերոնցից, արդար վրէժ լուծել: Կուզէին տղերը: Ընկածներից մէկը մենակ յետոյ վիրաւորւած գտանք:

Մինչդեռ մեր տղերը կրակ կը տեղային դուրսն, ներսինները պանքայի գեանայարէի պաշտօնեանները գողահար, գունատ, ծակերը մտած էին: Զիրենք հանդարտեցնելու համար պոռացի, որ իրենց համար վախենալու բան չկայ, մենակ թէ տեղերնին անշարժ մնալու և մեր հրահանդերնին հնագանդելու էին: Խեղձերը նախ չէին լսմբոնէր՝ թէ ովքեր ենք մենք, մեզի գողեր կարծած էին: Այժմ՝ քիչ հանդարտեցան, բայց երբ ոռոմբերու դրդիչ որոտը լսեցին, կրկին սարսափած ընկան յուսահատութեան մէջ:

Քանի մը ժամ շարութակուղ սմբակոնութիւնը համոզեց իրենց, թէ մեր ըրածը ցոյց մ'էր կառավարութեան դէմ:

Կարօին թողնելով գափիթը տասնի չափ ընկերներու հետ կուի բուն տաք ժամանակը և վատանգաւոր դրութեան մէջ, հինգ ընկերներով ես բարձրանալ սկսայ վերին յարկերը. պէտք էր շուտով տանիքը ելնել և նշան տալ դուրսը հեռուն տան մը մէջ սպասող մի ընկերոջ, որը մեր յաղթութիւնը տեսնելուն պէս, մեր պահանջները պարունակող պաշտօնական նամակները տանելու էր վեց պետութեանց:

Առաջին յարկի վրայ խոնւած էին պաշտօնեանները, մեզ մէկ տեղ ուսմբերով զինւած տեսնելուն պէս սենեակները մտնել սկսան: Հանդարտ բայց լուրջ եղանակով յայտնեցի իրենց մեր նպաստէկը և զանոնք սենեակները կոխէց ծտքը, սրբութիւնը յարկը բաքանացակը: Միշտ նոյն վակը, գունաթափակութիւնը, աղաղակներ և միշտ նոյն խիստ պատւէրը:

Բաւական պարտելէ ետքը, իւրաքանչիւր յարկի սանդուխներու գաւթին վրայ մէկ ընկեր պահապան դնելէ ետքը, հետո մէկ ընկեր առնելով՝ բարձրացայ տանիքը, որ 4-րդ յարկի վրայ էր: Առաջին գործս եղաւ թաշկինակս հանել և դուրսը ցոյց տալ քիչ մը ծածանելէ ետքը, ծինելոյզին վրայ յաղթութեան դրօշակի տեղ կապեցի Քանի մը վայրկեան վերջը մեր ընկերներէն Մրկօն տեսայ նշանակած բարձր տան պատշկամբի վրայ, զիս տեսնելուն պէս ուրախութեամբ դուրս վազեց. մտածեցի թէ թուղթերը կերթար տանելու դեսպանատուները բայց քառորդ մը ետքը կրկին զինքը նոյն տեղը տեսայ, բարկացայ իրեն, որ տակաւին հոն կսպասէ. ուրախ նշաններ ընելով հեռացաւ ժամանակը քիչ մը ուշ էր. արդէն խանութները կը գոցւէին ու փողցները կամայանային. ոտով քիչ մը դըժւարին կը թէւր ինձ Մրկօի ստանձնած պաշտօնի յաջողութիւնը: Տանիքի եզրքէն դիտեցի փողցը: Պաշին կար հոն.—միջնակ ուռմբ մը նետեցի և վայնասունը փրթնաւ: Փախող փախողի եղաւ: Վիրաւորնալները, սպանւածները կը վերցնէին և նոր խումբ հրացանաձիգ զօրքեր կը բերւէին: Նոր խումբ:—Ուրիշ ուռմբ մը և նոյն հայ հոյը, նոյն փախուստը: Խումբերը հրաշալի արդիւնք մը կուտային: Դիպածը անմիջապէս չէր սպաններ, բայց միսերը կտոր-կտոր կը պատուածէր, կը չարչուէր: Մանաւանդ աշագին որոտումը, որը թնդանօթի նման աղմուկ կը հաներ և ահ կը սփռէր, թոյլ չէր տալ զօրքերուն պանքին մօտենալ:

Ես ընկեր մը մէնակ հետո առած էի, միւսները վարը կը կուէին, բայց չէի գիտէր թէ ինչ գրութեան մէջ են. կիմանայի ատրճանակներու և ուռմբերու շարունակ որոտալը, բայց երբեմն կը կասկածէի, թէ մի գուցէ զօրքերը գրաւած լինին. սիրտս կը սեղմէէր. Հապա ընկերները. սպաննեցան արդեօք: Կարօիս վրէժ լուծելու համար կը մօտենայի և փողոցի վրայ կը նետէի. կատաղաբարուումբերը: Դիմացի և հեռուն գտնւած տններու պատշգամբներէն, պատուհաններէն հետաքրքիր բազմութիւն մը մեզի կը դիտէր: Վարը ձայները կը շարունակէին, կը կարծէի թէ կը մօտենային. քովս ատրճանակ չկար, ուռմբ մը մնացած էր միակ, որուն քաբսիւները վար ընկած էին: Մեծ քանակութեամբ ուժանակ կար քովս, որը պիտի յատկացէր պանքը ոգը հանելու համար. իրր զէնք՝ Կարօի կոտրած գաւազանը ձեռքս կար և մէյմալ ուժանակներն, որոնք անօգուտ էին ինձ. լուցի չունէի վրաս, որ մտածէի այդ միջոցի վրայ: Վրաս յուսահատութիւն մը եկաւ. չէի ուզեր, որ զիս զօրքերը տանիքի վրայ ելնելով սպաննեն. ուստի տանիքի եզրքի պատին վրայ ելնելով՝ ուռմբ մը ձեռքիս մէջ ձօճելով կը պոռայի և կարծես կը ցուցնէի սպասելով, որ գընդակ մը գայ զիս սպաննէ, լաւ չեմ յիշեր, թէ ինչ

կը մտածէի այդ պահուն. բայց լաւ գիտեմ, որ անպատճառ մահէր կը փնտուէի: Քանի հրացաններ վրաս ուղղեցան, բայց չը յաջողեցան: Յանկարծ թիւրք սպայի մը կոշտ ձայնը լսեցի, որ դիմացի տունէն մեզի կը սպառնար ու անամօթաբար կը հայհոյէր. մենակ լինելուն, վարը՝ փողոցը գտնելող մեծ պաշտօնեաներուն կը բղաւէր, որ իրեն զինւոր դրէն: Կարծես այդ միջոցին քունէ մը արթնցայ, զգացի ըրած անխոհեմութիւնս և ուզեցի աւելի սուղ կեանքս ծախսել. պատւիրեցի ընկերոջս կոնսակը ծինելոյզին պահւիլ և ես քաշւեցայ մէկ անկիւն: Ընկերները միտքս ընկան. ականջ դրէ՝ վարէն աղմուկ չէր լսւիր. սպաննեած են, իւրովին, մտածեցի: Խիստ յուղեցայ և լաց եղայ:

Դեռ ժամ մ'առաջ բոլորն ալ ողջ էին և լաւ յոյնը ունէինք. գեռ տա՞ք համբոյներու յուղիչ ազդեցութիւնը չէր մարած ու ընկերները այդքան շուտ:

Վրէժինդրութեամբ լի՝ ոտքի ելայ ու մօտեցայ պատուհանի մը: Մարդիկ շփոթւած՝ խումբ-խումբ եղած կամաց ձայնով կը խօսէին: Իէժիկ մասն էր այդ: Պոռացի իրենց, բոլորն ալ ծակերը փախան, աւելի զայրացած կը կանչէի, որ չը վախնան ևայլն և պահանջնցի, որ Էէժիկ մեծը գար խօսէր հետս: Խնապէկտէօրը եկաւ պատուհանիս տակը, քայլերը դողդողուն, վախկոտ ձայնով, գլուխը կախած: Կարծ կերպով հասկցուցի մեր նպատակը, քիչ մը ըստնչ առաջ խեղճ մարդը ու գովեց մեր ընթացքը: Խնապէկտէօրը զրկեցի, որ գնայ իր մարդիկը վասահացնէ. յանկարծ ամեն կողմէն երախտապարտ դէմքերը երեցան. գինիի, կօնեակի շեշերն մեզի կը նծայէին. մերժեցինք և ջուր խնդրեցի: Այդ միջոցին յանկարծ իմ անունը լսեցի: Մեր տղերը էին, որ զիս կը փնտուէին. Կարօն քեզի կուզէ՛, ըսին: Խնձի տրած լուրերը լաւ էին: Վար իջայ, սանդուխներուն վարը քանի մը մարդոց հանդիպեցայ, որոնք գիրէկտէօրի փոխանորդը ինձի ներկայացրին: Կարօն արդէն ծանօթացած էր նրան հետ: Միասին գրասենեակ մոտնք: Պալատակ անառաջին քարտուղարն հոն էր. Կարօն փոխիրէկտէօրին հետ կանխաւ խօսած էր: Պայմանները գրւեցան:

ա) Խաղաղութիւն ամբողջ երկիրի մէջ:

բ) Պետութեանց զրկած մեր պահանջներու գործադրութիւնը երաշխաւորել.

տ) Բոլոր այդ ձակատամարտի մասնակցողներուն ազատ թողնել և ոյժ գործ չդնել.

դ) Հակառակ պարագայի տակ օգը կը հանենք պանքը մեզ հետ ի միասին:

Մինչդեռ սոյն պայմանները կը գրւէին, ես մեր տղայոց այցելեցի. համբուրեցի, քաջալերեցի, հրահանդներ տիւ. իւրաքանչիւրը զատ-զատ տեղեր զետեղեցի: Կուտող 17 հոգի մնացել էինք, 3 սպաննեած և 6 վերաւորած: Ուռմբները քիչցած էին, ոմանք լեցնելով

կզբաղելին, ոմանք պատուհաններու մօտ լաւ դիրք գրաւած էին. այլք գրանը յարձակողներու կրակ կը պարպէին: Ամեն բան կարգին էր, յաջողութիւնն մեր կողմն էր. կը մնար խիստ աչալուրջ լինել: Տղերք ուրախ տրամադրութեան մէջ էին. իմ նորանոր համբոյրները և խրախոյսները սիրտ ու նոր հոգի տւած էին. մնչեմ մահ, կռւելու պատրաստ լինելնին կը յայտնէին: Աւելորդ ընկերները հետո վեր առնելով՝ զանազան կէտերու վրայ հասաւատեցի: Ամենուն մօտը քանի մը ոռումքեր և լաւ ատրձանակներ կային: Կարօի մօտ գընացի. Ծուղթը գրւած էր: Ասիս ձերմակ դրօշակ մը՝ իրեւ բանակցութեան նշան, պատուհանէն դուրս հանեցին: Հրահանգ տրւեցաւ մեր տղայոց՝ չնետել թիւրք բարձրաստիճան պաշաօնեան քանի մը տող դրեց ու վար ձգեց: Գրած էր, որ հրացանաձգութիւնը դադրի, զէնք բնաւ չպարպէի, թէ պանքի պաշտօնիաներէն 2 հոգի բանակցութեան համար դուրս ենելու են, բայց ապահովութեան համար, զինւորական սպայ, սպիտակ դրօշակ մը ձեռքը պանքին մօտենալու է: Այդպէս էլ եղաւ: Ձերմակ դրօշակը երևցաւ ու փոխ-դիրէկտորը և պարաւան առաջին քարտուղարը գետնայարկի պատուհանէն վար իջան:

Ժամը 5-ի ատեններն էր. հրացանաձգութիւնը դադրած էր: Սակայն 5-էն առաջ 1-էին մէջ 2 տղերք զետեղած էի, որոնք բաւական եղան դուռը դոց պահելու, որովհետև իմ բացակայութեան ատեն դուռը բացւած ու միջի մարդիկին փախած էին, թերեւս տարբեր դունէ մը: Այնպէս, որ ժամը 4-ին, երբ բէժին մտայ, դուռը բաց էր և դրանը մէջ զօրքեր և բազմութիւն կային. պոռացի, որ օտարականները հեռանան. 2-3 անգամ կրկնեցի ու յետոյ ոռումք մը նետեցի. քանի մը վայրկեանէ ետքը դուները գոյւած էին ու մեր 2 տղերքը մնչեմ վերջը, 2 $\frac{1}{2}$ ժամ գիշերէն ետքը, հոն սպասեցին:

Ժամը 5-էն ետքը, ներկայ տղայոց անունները ըսկասայ գրել. կարգն վիրաւորեալներուն ու սպանւածներուն եկաւ: Ո՞չ, չպիտի մոռնամ այդ մահացուցիչ վայրկեանը: Դուրսի դրանը մօտ իջայ սպանւածները դիտելու և անունները նշանակելու. յանկարծ ծնկներս դողալ սկսան, կուրծքս ուրեցաւ, դիմաց կը տեսնայի Քարեւն Սիւնին (Խոսրով-Եգւարտ) սոսկալի վիճակի մէջ, զգեստները պատուաւած, այրւած, երկու ձեռքերը դաստակներէն կախւած, մսերը գրթնած, դէմքը արիւնած և մարմինը արիւնաշեճի մէջ թաղւած. սանդուխին վարի աստիճաններուն վրայ ընկած էր:

2 եմ՝ ի՞նար այդ վայրկեսի զգացումներս ձեզի յայտնել: ահագին խխրութիւն մը վրաս եկաւ, որը տեւեց երկար ժամեր: Հիւ ընկերոջ անկենդան սաւած մարմնոյն առջև մնացի անշարժ երկար ատեն. տիմուր յիշատակներ մտքէս կանցնէին: Երեք ժամ՝ առաջ ողջ առողջ էր և տղայոց հրահանգները կուտար գեռ կզդա-

յի երկար գրկախառնութեան անոյշ տպաւորութիւնը. մինչեւ դրան առջև ինձի հետ վազեց, ես քիչ մը առաջ էի ու առաջ ներս մտայ, „ազատութիւն“ կը պուար ներս մտած ատենը ու հիմակ դիմացս կը տեսնայի նոյն սիրելի ընկերը, բայց պաղած, անշնչացած. սակայն սոսկալի բան էր այս չէի կարող լալ ու յիամաթիւնութիւն մը վրաս ընկաւ Խեղճ Խոսրով: Երկուքս ալ մահը կը փնուէինք: Սիրածի լուսանկարը Կարօի հետ գրպանէն հանեցինք, նաև ժամացոյցը և դրամը: Խոսրովին սպաննումը զիս խիստ մտածումներու մէջ թաղեց: Մութը կոխած էր և ճրագները վառւած: Որովհետեւ ես պանքան մտնելուս պէս վերին յարկերը բարձրացայ. չէի գիտեր թէ վարը այդ 1 $\frac{1}{2}$ ժամւայ միջոցին ինչեր պատահած էին: Ահաւասիկ մանրամասնութիւնները:

Վեց նախայարձակ քաջերը պանքի դրանը մօտեցած էին. հոն 2 հոգի ղինուոր և 2 ողէյապէկ՝ պահապաններ կային. ընկերներէն մէկը ուզած էր մէկ զէյապէկը սպաննել բայց չէր յաջողած ու ինքը մէկ գնդակով վար ընկած՝ սպաննւած էր: Քաջ տղայ, մ'էր, բայց գնդակը վերջ տւաւ իր կեանքին ու փափագներուն: Ռորիշ ընկերներ նոյն ատենը սպաննեցին զինուոր մը և միւս զէյապէկը իսկ առաջի զէյապէկը վիրաւորւելէ ետքը ներս՝ վարը յարկը ապաստանած էր. բայց յետոյ նորէն մէջտեղ եղած լինելով՝ մեր ընկերներէն նոր հարւածներ ստացած էր. դիակը մէջտեղ չէր՝ թէկ, բայց ըսին մեզի, թէ սպաննւած է, զինուորներին մէկը փախած էր:

Երբ նախայարձակները ատրձանակները կը պարպէին, տղերք ինձի կը հետեւէին վազելով. ներս մտայ աչքս պղտորած էր, անորոշ մարմիններ տեսայ սանդուխին վրայ, ատրձանակները ձեռքերնին. չեմ գիտեր թէ մերոնցմէ՞ էին, մէկ ձեռքը ուժանակի ծրարը, միւսով պատրաստ ոռումք մը բռնած էի, ներս մտնելուն պէս սանդուխներէն վեր վազեցի: Տղերքն ալ վեր ելան ու սկսան կատաղի կերպով կրակ տեղալ, քանի մը վայրկենի մէջ հարիւրի չափ գնդակներ նետեցան:

Խոսրովը գնդակով մը զարնւած է և վար ընկած և այն ատեն ձեռքի ոռումքը պայմենով: Այդ ահագին աղէտին պատճառ եղած է: Խոսրովի մօտը ընկած էր մի ուրիշ տղայ, որը վիրաւորւած էր Խոսրովի ուումքին: Դուրսէն նետեած մի գնտակ սպաննած էր արիւնած վիրաւորի մէջ մեր մի ընկերը, որը երեսի վրայ գետին իյնալով, գոտիին մէջ գտնւած ոռումքը պայման պատճառ եղած էր: Այս ընկերոջ մահը մեզի սուլ նստած էր ուումբերը թէկ իր ամբողջ աղիքները դուրս հանած էին, բայց յաջողած էին 3-4 հոգի մերոնցմէ վիրաւորել, որոնցմէ մէկը 12 ժամ՝ չարաչար տանջւելէ վերջը մեռաւ: Տղայք շարունակ ժամուկէս կուտած էին հերոսաբար: Կարօն լաւ կարգադրած էր զանոնք:

Մեր ընկերներէն Աշու, Եդիպտացին ուրիշ տղայոց հետ ուռմբերով միասին ներս մտած էին. չկրցանք զիտնալ սպաննեցան թէ կրցան աղատւիլ Դուները շատ դժւարութեամբ կարելի եղաւ գոցել. առաջին փորձը անյաջող անցաւ, դիակները արգելք կը լինէին. վերջապէս կարօն յաջողեցաւ գոցել տալ տղայոց: Դուները գոցելէն ետքը հրաձգութիւնը գեռ 11/2 ժամ ընդհատ կերպով շարունակւեցաւ. ժամը 5-ին մեր պայմանները ներկայացնելու համար ճամբած 2 անձերնուս պանքէն գուրս ենելէն ետքը՝ կրակը երկուստէք բոլորովին դադրած էր: Որով 4 ժամ շարունակ յարձակողական դիրք բանելէ ետքը՝ 9 ժամ ալ պաշտպանողական դիրքի մէջ մնացինք: Մեղմէ 1-2 հոգի վեստեցան թշնամոյն կողմանէ, այն ալ նախայարձակի ատենեները. մինչդեռ մեր տւած վնասները ահագին էին. մեր ձգած ամեն մի ոռոմք՝ կը տաներ իր հետը 5-10 հոգի. Նըրեմ զոհերը շատ ու շատ էին, երբ հոծ բազմութիւն կար: Ակրաւորւածները ոռնալով, պոռզոտալով գետին կը փուեին. ցաւերը սոսկալի լինելու էին: Անոնք, որ վզյօտայի վոայ էին, կարող են վկայել, թէ քանի տասնեակ կառքեր իրարու ետևէ անցան: Կամաց կամաց զօրքերը պանքի առջնէն քաշւելով, քիչ մը աւելի հեռուն կանդնեցան. բոլոր հրացանները ուղղած էին մեր շէնքի պատուհաններուն վըրայ ակնտէտ կսպասէին յիմարները, որ ապուշի նման գլուխնիս դուրս հանէնք, որ իսկոյն հարիւրաւոր գլուդակներով ջարդ ու փշուր ընէին, այդ երբէք նրանց չյաջողեցաւ. անդամ մը միայն երբ ՚Էժիի դրանը առջև կուզէի Յ-րդ յարկի պատուհանէն ոռոմք մը ձգել գնդակ մը եկաւ քովի պատուհանիս երկաթէ փեղկին զարկաւ ու վար ընկաւ: Աւելորդ է՝ պանքի և ՚Էժիի պաշտօնեաններու զգացած ահն ու սարսափը նկարագրելով՝ հոս ժամավածառութիւն ընել. 13 ժամ պանքի մէջ մնացինք. ամենն ալ միան պէս կը դողպային մեր առջնը. առանց հրամանի քայլ մը չէին կարող առնել. կարգապահութիւնը նախ իսկու էր, չէինք թողուր, որ տեղերնին շարժէին, բայց յետոյ շատ ազատ թողինք: Մեր ձեռքերու մէջ անդադար բռնած ատրճանակները ու ոռոմքերը նրանց մօտը հոգի չէր ձգած: Շատեր 4-5 ժամ շարունակ ձեմեներու, նեղ ծակերու մէջ պահութած մնացին. յետոյ իրենք մեզի կը պատմէին. 30-40 հոգի, որոնք կանխաւ գետնայարկի մէջ կաշսաւէին, մինչեւ վերջը վախերնուն դուրս չուզեցին ելնել թէեւ զիրենք կը վստահացնէնք, որ բան չկայ: 20-30 պաշտօնեաններ 6-7 ժամ ՚Էժիի բաժինը անցնելով սկիզբէն, պղտիկ սենեկի մէջ աղտոտ աել մը բանտարկւած էին: ՚Էժիի կողմը իջած ընկերներուն ըրած այցելութեանցս միջոցին, պատահաբար իրենցմէ մի քանին հանդիպեցայ: Շուտ աղաղակեցին, որ պանքը անցնեն, հետերին պահապան ընկերներ տալով—աղատ տեղերը զրկեցի: Պանքի մէջ բաւական ճոխ սեղան մը

կար, կերակուրներ չէին պակսեր. ըմպելիք շատ կար. հացը մինակ քիչ էր: Պաշտօնեաները կամաց կամաց վարժուեցան մեզի. բայց միշտ հրամանաւ կը քալէին. մանաւանդ վեր վար իջնել ելնելու շատ կը վախէին. սանդուխներու վրայ մեր տղերք աչալուրջ կը հսկէին. քովերնին գտնւած փայլուն քարսիւլներով ոռոմքները՝ ամենէն հպարտ պաշտօնեաններու լեզուն կը կաշէանդէր ու ակնածանքի կը բերէր զանոնք: Ընդհանրապէս բոլորն ալ մեր արած քայլը գովեցին և խիստ մեծ համականք ցոյց տւին. անշուշտ ոռոմքերը գեռ շատ բաններ խօսեցնել կուտային իրենց. մանաւանդ մեր տուիչներու տարօրինակ աղմուկը իրենց արինը կը քամէր:

Գիշերւան ժամը 1-ին պ. Օպվուան (փոխ-դիրեկտոր) վերադարձաւ իր հետան էին դիրեկտորը՝ սըր Էդուարդ, եաւէր և ոռուսական դեսպանատան առաջին թարգման՝ Մաքսիմովս: Կարօն ու ես իջանք գետնայարկը և պատուհանէն սկսանք մեր բանակցութիւնը: Առաջարկեցին, որ ներքնայարկի պատուհանէն խօսենք, մերժեցինք. մենք ալ առաջարկեցինք, որ վեր ելնեն, անոնք ալ իրենց կարգին մերժեցին ու մենք երկուք պատուհանէն՝ անոնք փողոցէն ժամէ մը աւելի բանակցեցանք: Բառ առ բառ գրել աւելորդ կը լինէր. գլխաւոր կէտերը նշանակելով կը բաւականանամ, կէտեր, որոնք մեծ նշանակութիւն ունին:

Նախ Մաքսիմովս սկսաւ խօսել.

—Մաքսիմօվ.—Պալատէն կուգամ, ըսաւ, ձեր և ընկերներուդ համար ազատ երկիր երթալու հրաման ստացայ. ամեն բան պատրաստ է, աճապարեցէք և այս գիշեր մեկնէք:

—Կարօ.—Մենք չենք կրնար այդ առաջադիրը ընդունել մեր կեանքերը նշանակութիւն չունին մեզի համար. մենք հոս մտանք մեր պահանջներու գործադրութիւնը երաշխաւորելու համար. պանքի միջէն մեր ներկայացնեցած պայմանները իրականանալու են:

—Մաքսիմօվ.—Մինչեւ երեկոյ դեսպանատունն էի ձեր կեդդ. կօմիտէի կողմանէ. զրկած թուղթը եկած չէր, իսկ այն պայմանները, զոր ասկէ կը ներկայացնէր, մասսամք ի նկատի առնեած են. ա) Եր կը ին մէջ խաղաղութիւն հաստատելու մը աւագանակութիւն միջոցներ ձեռ քառնեած են, բ) Զեր և ձեր ընկերներու վրայ յարձակումը մը ապահանակութիւն է աղատած է. նսկ դ) Պայմանին գալով եր կը ին աշխատութեան մը ապահանակութիւն է ներկայացնել Պօլսոյ կեդդը ու ական կամ կողմանէ ներկայացնել այս աղատած է. նսկ դ) Պայմանին գալով եր կը ին աշխատութեան մը ապահանակութիւն է ներկայացնել Պօլսոյ կեդդը ու ական կամ կողմանէ ներկայացնել այս աղատած է. նսկ դ) Պայմանին գալով եր կը ին աշխատութեան մը ապահանակութիւն է ներկայացնել Պօլսոյ կեդդը ու ական կամ կողմանէ ներկայացնել այս աղատած է. նսկ դ) Պայմանին գալով եր կը ին աշխատութեան մը ապահանակութիւն է ներկայացնել Պօլսոյ կեդդը ու ական կամ կողմանէ ներկայացնել այս աղատած է. նսկ դ)

արդէն կը նենք և պիտի ընենք, որ երկրին պահանջներուն գոհաց տառմ տար, բայց երաշխաւորել ատոնց դժութագրութիւնը, այդ մենք չենք կարող: Դուք մեկնեցէք. մինչև հիմակ արիութիւն ցոյց տվիք, այսքան ը կը բաւէ ձեր խնդիրը նորից յուղելու, բայց եթէ յամառիք մնալ, պիտի կորսնցնեք այն դատը, զոր կը պաշտպանէք. համարութեան տեղ՝ ատելութիւն պիտի գտնեք: Կապառնաք, թէ հակառակ պարագայի տակ պանքը օդը պիտի հանէք ի՞նչ պիտի վաստկէք. 157 անմեղներու մահան պատճառ լինելով՝ ամբողջ Եւրոպայի կատաղի հակարութիւնը, ատելութիւնը և թշնամութիւնը. պիտի դրաւէք:

Քառորդ ժամ տևեց մեր խորհուրդը: Հակառակ էնք անձնատուր լինելուն: Յ ընկեր զոհած էնք, 6 վիրաւոր ունէնք—զոհողութիւննիս մեծ էր: Պետք եր սպասել և մենք կրնայինք բաւական սպասել պաշտպանողական դիբը բռնելով: Բանակցել սկսաւ Կարօն:

—Կարօ. —Մենք պանքը մտանք որոշ նպատակով մը, պահանջները ներկայացւած են, պիտի սպասենք մինչև վաղը իրիկուն. մինչև այդ ժամը թղթերը ստացւած կը լինեն և ձեր 5 պաշտօնակիցներն (գեսպաններ) ալ իրենց պատասխանը կուտան. որովհետեւ մենք սկզբունք ընդունած ենք մեծ պետութեանց ներկայութեամբ բանակցել:

—Մաքսիմօվ. —Կաղաչենք, ելէք դուրս, Եախտի վրայ աւելի մանրամասն կը խօսակցենք. ոչ ես և ոչ ալ իմ պաշտօնակիցներս երբ էք ձեզի հետ չոս դիպլմատիկական խնդիրներու վրայ չենք կրնար խօսել. ժամանակը սուղ է, եթէ մնաք մինչև վաղը թերեւս այս գիշեր ջարդերու պատճառ պիտի լինիք. կաղաչեմ, ծնկան կուգամ, կը խնդրեմ; որ շտապէք: Շատ գժւարութեամբ սովորանքն ձեր հրամանը ստացել եմ: Վաղը կարող է փոխել այդ հրամանը, դեռ մինչև այս վայրկենին այս հրամանը ունիմ: Զեր վրայ ահագին պատասխանատութիւն կը ծանրանայ, նոր ջարդերու պատճառ մի լինիք. ձեր հրցով պիտի զբանք այդ քայլը կը բաւէ և դուրս ելէք դարձեալ կըսեմ թէ աւելորդ է ձեր պահանջած գրաւոր երաշխաւորութիւնը. կարող ենք մինչև իսկ տալ այդպիսի մի թուղթ, բայց դա երբէք խօստում մը չէ լինիք մեր կողմանէ, դանակը իսկ սրտիս դրւած ու խլած խոստում մը՝ իրաւաբանական տեսակէտից՝ խօստում չը համարէիր ու մենք ան ատեն խօստումներս չկատարելէ զատ, պիտի ասենք ձեղ, նախ որ ձեր գործածած դէնքը լաւ չէ, կըմբռնեմ ձեր գրութիւնը, բայց ձեր յամառութեանը դէմ՝ գուք կը գտնէք ամբողջ Եւրոպայի ատելութիւնը, և ես ոռւս աշկան պիտութ թէ եան ներ կայ աշուցիչ չէ՝ հիմի կւան է ձեզի կը յայտնեմ, որ եթէ յամառուիք ձեր դատ պիտի կորսնցնեք և ոռւսական քաղաքական քառական պահանջնեք:

կանութիւնը ձեզի թշնամի պիտի ունենեաք: Դուք լաւ սկսաք և լաւ վերջացուցէք, քիչ մասն խորհրդակցէք և ամբողջ ազգի մը ճակատագիրը աչքերնուտ առցնե բերէք:

Կարօն ալ համաձայն չեր շուտ անձնատուր լինելու, բայց մեր պատճառով ջարդերու տեղիք տալը կը սարսափեցնէր զինքը: Ես ալ հակառակ էի դուրս ելնելու, կը վախէի, որ մեղի համար ըսեն թէ ոկեանքերնին աղատելու համար շտապեցինս, սակայն ջարդերու հաւանականութիւնը յամառութեամբ ուրւականի մը նման դիմաց կը կանգնէր...

Մաքսիմօվ կապահովէր մեր դուրս գալով կոտորածի չը լինելը, այլ պարագային իր վրայ կընէնէր, իբր Եւրոպական ներկայացուցչին, հայերի դատը պաշտպանել:

—Կարօ. —Խօսք տւեք, որ բացի այդ, ձեր պաշտօնակիցներով վաղը շոգենաւ պիտի գաք բանակցելու. Խօսք տւեք, որ մեր 5 վիրաւոր ընկերները հիւանդանոց պիտի դրկւին և յետոյ ազատւին, խօսք տւեք, որ դրաւոր կերպով պիտի վկայէք, որ պանքայի ոչ մի փարան վատնած ենք:

—Մաքսիմօվ. —Իմ մասին ես պատւոյ խօսք կուտամ՝ վաղը Խախտար գալ, պատւոյ խօսք կուտամ ջանալ իմ պաշտօնակիցները համոզել, որ գան: Պատւոյ խօսք կուտամ, որ ձեր վիրաւորները հիւանդանոց տարւելով ու բժշկւելէն եաբը ազատ կերպով երկրէն դուրս ելնելու. համար դրաւոր թուղթ տալ: Գալով պանքայի իրաց յափշտակելուն, վաղը ատոր համար պաշտօնակիցներով մեկտեղ բազօրտ մը կուտանք, որով ոչ ձեր դէմ այդ տեսակ կարծիքի մէջ չը գտնէք: Թիմակ ատրճանակները, ոռումբերը և ուժանակները պանքը թողեցէք և եկէք շուտով մեկնենք:

—Կարօ. —Ռումբերն և ուժանակը հոս կը թողունք, իսկ ատրճանակները՝ երբէք, մեր ընկերները երբէք չեն համաձայնիր այդ կետի վրայ:

—Մաքսիմօվ. —Շատ լաւ, առէք ատրճանակները: Խսկոյն տղերը հաւաքեցինք և յայտնեցինք մեր որոշումը. կարծես ընկերներս գժկամակութեամբ կը թողնէին այդ շէնքը, որը իրենց եղած էր 13 ժամէ ի վեր, կը կասկածէին, որ ճամբան յարձակում կընեն: Ուստի պատւիրեցինք, որ սուլիչներու ձայնը լսելուն պէս՝ նախ Մաքսիմօվը և ապա 2 Խավէրները սպաննին: Վիրաւորները ուրախ եղան, որ հիւանդանոց փոխադրըւելու են: Պանքի ամբողջ պաշտօնեաները ուրախ եին որ աժան խալուսեցաւ:

Դուները բացւեցան, տղերք դուրս ելան. վերջին համբոյրը տալով Խոսրովի սառած ճակատին դուրս ելանք Պանքի առաջեւն մինչև կամուրջը քարափի վրայ, փողոցին երկու երկայնքով զինւորները շարւած եին, սուլինները անցած հրացաններով զինւած: Ոչ մէկ դէպք չպատահեցաւ. քարափի մօտ 2 շոգեմակոյները մեզի կապասէին: Մէկին մեջ մենք, Մաքսիմօվ, Խավէրները,

Սըր-Էդգարը մտանք միասին մեզ հետ 8-10 զինորներ։ Նախ մերը ճամբայ ելաւ, անվտանգ Մօտայի առջև խարսխած Սըր-Էտկարի եախտը փոխադրւցանք։ Մաքսիմօվ մեկնեցաւ՝ խոստանալով յաջորդ օրը գալ Գիշերը հանգիստ անցուցինք. միւս շոգեմակոյկն ալ հասած էր դրանք նշանակւած էին, իբր թէ մեզի պաշտպանել (կը վախէին, որ կը փախինք, որովհետեւ եւրոպական շոգեմակոյկներ մօտէն կուգային կանցէին ու չէին թոյլ տար մօտենալ)։ Երեկոյեան, ժամը 5-ի ատենները ֆրանսական, անգլիական պահականաւերը մեր Խախտի մօտը խարսխեցին։ Փրանսական „Մէսսաժին“ ալ եկաւ քիչ մը հեռու խարիսխ նետեց. քիչ վերջը ֆրանսական դեսպանատան պահականաւը եկաւ, ուսկէ դուրս եւան Մաքսիմօվը, ֆրանսական և անգլիական դեսպանատանց առաջին թարգմանները։

Մաքսիմօվ շուտով մեր մօտը եկաւ, յիշեցուց, որ իր խոստումը կատարեց, իր պաշտօնակիցները հետը բերելով։ Գրպաննեն հանեց գեսպանատանց զրկած մեր պահանջները ներկայացնող պաշտօնական թղթերը ըստուգեց։ Թէ ովքեր էին պանքէն որկւելիք պայմաններու տակ ստորագրող անձերը։ Չորս հոգի ստորագրած էինք. — Բարեկէն-Սիւնի, Արմէն-Կարօ, Աշոտ և Հրաչեա։ Սիւնին սպանաւած էր և Աշոտը մեզ հետ չկար Ակրսւեցան բանակցութիւնները։ Թուուցիկ չամեր կը վերապահեմ յաջորդ նամակիս նկարագրութիւնը։

Մեզի „Մէսսաժըրին“ շոգենաւը յանձնեցին. ճամբայ ելաւ, նաւապետը մեզի յայտնեց, որ Մարտէյէ զատ ուրիշ տեղ կ ար ելի չէ դուրս ելլել — այդպէս էս ի հրաման ունի իմ ըստաւ։

Ըուտով կը լինենք Մարտէյրում, ուսկից կը հաղորդեմ մնացածք։

ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆՆԵՐ

(Ելրողսկան թօնրութիւն)

— „Տանի“ Պոլսոյ թղթակիցը հաղորդում է, որ հայկական յեղափոխութիւնը ցոյց տեսց իրեն աւելի կազմակերպւած և աւելի վճռողական, քան թէ սկզբից կարելի էր կարծել Յեղափոխականներն աշխատում էին յարատել սարսափը օրէօր կրկնուող ձեռնարկութիւններով և նրանց ամենապարզ նպատակն է եղել սպանել տալ բազմաթիւ եւրոպացիներ, որպէսզի դիմումատիան իր բոլոր ուժերով միջամտի։

— Հայկական կօմիտէն շարունակում է հաստատուն կերպով գործել նա իր ձեռքի տակ ունի անհաւատալի դրամական միջոցներ։ Բացի ամսեկան տարը պիաստրից, արտասահմանից ստացում են, անկասկած, ահագին քանակութեամբ նիւթական օժանդակութիւն, որը թոյլ է տալիս գործը շատ մեծ ծաւալը տանել։

— Հաստատւած է, որ սպանաւածներից շատերի մօտ մեծ քանակութեամբ անգլիական սօվերիններ են գտնւած։

Անմեղ հայերի կալանաւորելը շարունակում է Բան-

տերում մօտաւորապէս 6000 հայեր կան. — բանտարկեալների հետ վարում են շատ վատ։

— Սեպտ. 4-ին դէյլի-սիւսինն տեղեկացնում են չուօմից. — Խտալական ազատարական-պատերազմի վետերանները և Գարիբալդիաները մի կօմիտէ են կազմել, որի նպատակն է կը ետաց ին երին և հայերին օդնութիւն հասնել՝ զէնքով, ուազմամթերքով, ուտելեղին պաշարով և փողով։

Լիբանանի խտալացիք իրենց տէրութիւնից օգնութիւն են խնդրել։

— Ինչպէս յայտնի է գէսպանները մերժել են տօնել սուլթանի տարեդարձը։ Երբ Թէֆֆիկ փաշայի բերանով սուլթանը յայտնել է թէ դա կարող է ովատազդի զօրքերի վրայ և խնդրել է տօնել անպատճառ գեսպանները մերժել են և պատասխանել, թէ վերջն օրերի գէպքերից յետոյ սուլդ է հարկաւոր պահել և ոչ տօնալսմբութիւն կազմել։ Այս պատասխանը սաստիկ ազդեցութիւն է գործել սուլթանի վրայ։

— Ֆիլիպ-Քիրիբին Պոլսու է մեկնում աւելի վճռուական պատէրներով։ Այժմ այլևս կասկած չկայ, որ լօրդ Սալսբիրին վերջնականապէս վճռել է միայնակ գործել եթէ գէպքը պահանջի Անգլիական գեսպանը թէւ կը շարունակի յարաբերութիւն ունենալ իր լնկերների հետ, ինչպէս առաջ բայց եթէ հարկաւոր լինի, նա աւելի ազատ կը լինի նաւային ուժեր պահանջնուն իր պահանջների վրայ պնդելու համար։

— Ռուս քաղաքանութիւնը, որին մինչեւ այժմ՝ այդքան մեղադրում էին, թէ նա հայկական գործերում միշտ ատամիկ կառավարութեան կողմն է բռնում, չափազանց խիստ ընթացք է ընդունել տաճիկների կատարած խժգծութեանց գիմաց։

— „Նոյէ Քրայէ պրեսէ“ հաղորդում է, որ գերմանական գեսպանը առանձնապէս շատ խիստ է խօսեցնել տաճկաց արտաքին գործոց նախարարի հետ և խնդրել է նրան բառ առ բառ կրկնել իր խօսերը սուլթանին և ընդունել իրը ուղղակի Ալիչելը կայսրից բղնած։

— Սեպտ. 5-ին Դէյլի-սիւսի սուլթանի գէմ արտասովոր խիստ լեզու են բանացնում. առաւել որ հաւատացնում են՝ որ սուլթանի պալատում իմանում են եղել հայերի խրստական մասին նախօրօք։ Առայժմ տէրութիւնները բաւականանում են երկրորդ զօահաւոնները ներս բերելով։

— Բ. Դուռը ի պատասխան 6 պետութիւնների ներկայացուցիչների հաւաքական նօտային, ուղարկեց սրանց այնպիսի բովանդակութեամբ մի զեկուցագիր, որ գեսպանները հրաժարեցին նոյն իսկ քննութեան ենթարկելու նրան։

— Ինչպէս հաղորդում է „Դէյլի-սիւսը“, անգլիական հպատակները խնդրուել են ուղղել տաճիկ կառավարութեան և իրենց կորուստների համար վարձատրութիւն են պահանջել։ Նոյնը խորհուրդ է տալ անել ուուսաց դեսպանատունը ուուս հպատակներին։

Դաշնակցութեան անձանօթներից խնդրուում է թղթակցութեան և նիւթառութեան համար դիմում։

Armène-Gaspar, poste restante; Carouge (Suisse)

Վկիննա, Դաշնակցութեան ազատ տպարան